

նակ Ա. Գիրը կը կարդար հրաժարելով բոլորովին իւր մտաց ամեն լցներէն. և այնպիսի մոտադրութեամբ և շարունակութիւն կը զգաղէր անոր, կը դեղէրէր անոր մէջ որ ամենով գոց գիտէր, այնպէս որ սիստ երբէք մարդ չէր կը ռ նատ բան մը իրեն պատուել. որովհետեւր Ա. Գրոց վրայով խօսք մը ըլլար, ճշդութեամբ կ'ըսէր՝ այս սուրբ գրքէն է և այն չէ՝ ըսելով տեղը կը ցուցնէր : Ուծ հոգատարութեամբ մեկութիւնները կը կարդար, վասն զի կրօնի յարդանիքը՝ ուր ինքը մանեկութենէ մած և մեծցած էր, չերմս սիրոց փոխուած էր հաւատոց ճշմարտութեանց համար; թէ մորի հնաւ զանդութեան կամ հապատակութեան մասին և թէ երկրիս մէջ ՚ի կիր արկանելու, որուն մէջ կ'ամփոփի բոլոր կրօնը. և այս սէրը կըսախպէր զինքը ընել այն ամենը, որ կընար ընդդիմանալ. և հակառակէլ այս ճշմարտութիւններուն :

Հնական ճարտարախօսութիւն մ' ունէր, որ անոր սքանչելի դիւրութիւն մը կուտասր խօսելու ինչ որ կը կամէր, և ինքն ալ անոր վրաց այն կանոնները աւելցուց, զգրա ստիգման անձ մը խորհած չէր, և որոնք իրեն այնպիսի օգտառէտ էին, որ իրեն գրած սձին հեղինակ ինքը կը համարուէր,

այնպէս որ՝ ոչ թէ միայն կրնար ըսել ինչ որ կ'ուգէր, այլ նաև կ'ըսէր այն ոճով, ինչպէս որ իրեն հաճելի կը թուէր. և իրեն գրութիւննը կը ներկայացնէր ճշմարտութեամբ այն զր նկըր կ'առաջադրէր. և այս բնական յատակ և միանգամբ զօրաւոր և ազգութեան ոյնքան իրեն յատուկ և մասնաւոր էր, որ երդ Գառատապահ նամակները հրատարակուեցան, ամեն մարդ իմացաւ որ նորա գրածն է և թէպէտ և նոյն խոկ իրեն մեր ձաւորներէն ջանացաւ. երբեմն զայն բոլորովին ծածկէլ ։ յամիջոցիս էր որ Վատուած հաճեցաւ իմ աղջիկս բըժշկել մէկ մեծ ցաւ է ո այն է արտասուական վլըքէ մը (stule lacrymale) որ Յ տարի և կէտ այնպիսի կերպով մը ճարակեցաւ, որն որ թարախը ոչ թէ մի այն աշքէն՝ այլ և քթէն և բերնէն կ'ելլէր, որուն համար ունենամարտար վիրաբույժները անբժշկելի է կ'ըսէին. ասկայն մէկ վայրկենի մէջ բժշկուեցաւ ու րբ վշց մը շփմամբ. և այս հրաչքը անշափ վաւերական դարձաւ, որ ամէնքը կը խոսապովանէին, ամենամեծ բըժիշկներ և Վաղղեայի ամենամարտար վիրաբույժները կը վիայէին, և եկեղեցւոց վաւերական վճռով եւոս հասաւաեցաւ .

(Ը արտականիլ)

ԲԱՆԱՒԹՈՍՈՒԻԹԻՒՆԻՑ ԱՂՋԻԱՆՑ ՄԷՋ

Դ ոսէի. և յրկոտ ժամանակէ ՚ի վիր կերպարանքդ ախաւը երեւոյթ մը ունի, որուն պատճառը գուշակէլ ան կարող գտնուեցաց ցարդ. յիրաւի շատ անգամ գալզնի հետագառութիւնները ըրի, այլ աեղեկութիւնն մը ստանալ չշափաղեցաց. իսկ այսօր գրեթէ ոյն տեղու ձեր հետառանձին գտնը,

ւելու բարեբաղդութիւնը ունեցայ, վասահ եմ որ ձեր մորին յուզման պատճառն ալ իմանալու պատիւը պիտի ունենամ:

. Ասկայնացը. յամիջուած որ կը կարծէք ճիշդ է. ես ալ զդացած եմ որ մարիս յուզմանկը կերպարանաց վրաց արտանութեամբ և միանգամբ

ավորութեամբ մէն փոփօխութիւն մը
ըրած է ։ սակայն Բ'նչ ընեմ որ այն վի-
ճակիս մէջ ինձ համակերպող ընկեր
մը ըստնիմ. կը տրումիմ, ինձ տրումակից
չունիմ ։ կը ցաւիմ, ցաւակից չունիմ ։
և երբ շատ անգամ մարդկային ընկե-
րութիւններէն և իմ իսկ հատակտկից
ներէս իմ ներկայ միջակիու դիւրու-
թիւն մը գտնելէ կը մէտամիմ, առան-
ձիւ տեղեր քաղաքաբար, դժբազգ ու ա-
թեանս վրայ կ'ողբամ։ Ա երջապէս չեր-
կարեմ իմ խօսք ու դուք իմ տրումու-
թեանս առիթը հետազօտեցիք, ահա
քայապրեմ ձեզ։ կ'ողբամ այն օրը,
այն վայրկեանը, որուն մէջ իմ լսելիքս
դորոց բառը լսեցին, և իմ ժողովով
լը զուս վարժատուն բառը արտա-
տոնեց։

Լուսի. — Խ՛ն օրիորդ, այդ գա-
ղափարդ Բ'նչ այլանդակ մորի արդիւնք
է, միթէ մարդ կարո՞վ է իւր եւժան,
կանոյն օրը անիծել, կամ իւր եր-
շանկութեան անունը արհամարհել։
Ըրդարեա, կը զարմանամ։

Անախանոյ ։ այդ իսկ է արդառ
մութեանս առարկայն, երջանկութիւն
և թշուառութիւն, որոց նշանակու-
թիւնն ալ չփամած է գա մը կարծա-
միս մարդերէ։ Այլանկութիւնը որ
բարիին վայելութիւնը կը նշանակէ,
իւր բուն սահմանէն հեռացնելավ,
իբրեւ թշուառութիւն մեզ խորչիլ
կըստիպէն մեր ծնողքը, և թշուառու-
թիւնը որ բարութեանց վայելութիւններէն գործի ըլլալ կը նշանակէ։
իբրեւ երջանկութիւն մեզ ընդունիլ
կըստիպէն։ Արդ՝ այլքան աղէաները
տեսնելավս չտրամիմ. ըստիրմիմ, չողբամ,
չիմաց քեզ հարցնեմ, գալուցին մէջ
գալ նատելովդ։ Բ'նչ վայելութիւն
կամ երերկանք կըզգաս, եմէշ աշխա-
տութիւնը երջանկութիւն է, մեր
տուներու մէջ ալ կարող եմք աշխա-

տիլ, իսկ եթէ գիրք կարդալու մէջ է
երջանկութիւնը, արդէն կարծեմ ձեզ
խիղչն ալ կը վկայէ որ մեր տունե-
րու մէջ եղած խօսակցութիւններընա
կեր ընկերի հետ ըրած ու բախու-
թիւնները և զուարձաբանութիւններ-
ու աւելի երջանկութիւն կը համար-
ուին քան թէ կարդալու և գրելը, և
Բ'նչ մարդ որ բնականապէս այնչափ
վեհ զգացմանց աէր է, իւր երջանկու-
թիւնը մեռեալ տառերուն և գծե-
րուն մէջ փնտուելու չէ, որ առանց մեր
լըզուին միշտ անբարբառ են։

Լուսի. — Կը վխալիք, օրինորդ, որ
չափ որ իմ կարտութիս չը զօրեր եր-
ջանկութիւնը ձեզ բացատրէլ ասկայն
երջանկութիւն կարծածդ ալ երջան-
կութիւն չըլլալուն կը վկայեմ, վասն
զի այն խօսակցութիւնները, ընկեր
ընկերի հետ ըրած ու բախութիւննե-
րու և զուարձաբիւնները, զորս երջան-
կութիւն կ'անուանէք, ոչ միայն ան-
ցաւ որ են, և մեր մանկական հասա-
կն հետ ոշնչութեան մէջ կը գլորին
կ'իլուն, այլ նաև շատ անգամ մեր կե-
նաց առջեւը թշուառութեան ան-
գունդներ կը բանան, անգունդներ գ
որք յաւխտենական գերեզմաններ են
մարդուն համար։

Երջանկութիւն. — (Օ)րինորդք, որչափ որ
ձեր խօսակցութիւնը առ անձին էր,
գէպքը այնպէս յաջողեց, որ ես ալ
մասն աւնենամ անոր մէջն լսեցի որ
մարդուն երջանկութեան և թշուա-
ռութեան վրայ էր ձեր խօսքը, որուն
օրինաւոր արցուամ մը ասք սրչափ որ
ձեր գեռապիմիթ հասակի կարողու-
թենէն վեր է, բայց և այնպէս կը գո-
վեմ ձեր պատին եռանդք, երկուք ող
երջանկութիւն կը փնտակը և թշուա-
ռութենէն կը խարշիք, ուրեմն բառա-
կանին չափ բարին լնելունելու և չա-
րէն հեռանալու ախորդ անիք, բայց

սրովեւտնեւ բարին շարէն ընսորելուն մէջ կը ակարածօք, ուստի լսեցէք որ ձեր օրուին Եռանդոյ կատարել լսողոր ծեմ, ընսորեցն եղանակը մեզ ուստի ցանելով։ Անդր մեր կենաց շըջանին մէջ ինչ պէ կ'ընենք, այն ուսնող ընտառ թիւն է ։ Այս ընսորութիւնները, պրշափ որ կարեւ որ ըլլան, այնշափ աղ պնդուրուարոց կը համարուին, բայս ու ըստ ու ըստ մէ կարեւ որ միայն զանոնց կը համաց ընմք, ինչ որ մէջ գեղցիկ կ'երեւին ։ Միշտ մէծամեծ վառակներ մեր կենաց ճանապարհին մէջ մեզ կը լսած սեն զմեզ անխառափելի որորայիններու մէջ ձգելու ։ առնեն կորչէն ներ հակ դիւրուաններ և կերպարաննեալ առարինութիւնները մեր կենաց կեղծողը ձգուելով, մեր հոգւոյն բարձրանաւթեան կարգերը վեր ՚ի վայր կը ըթին, այն բարեմասնութիւնները, պրոնցուի երջանիկ ըլլոյ կը յօւայինք։ Ա. Ա. Վասուած որ ՚ի բնէ մարդասէր և և միշտ մարդուն յախտենական բարձրաց վրայօք միայն կը հոգայ տոնք բարձրիկ առնապարհին մէջ մեզ ու զեւ կից տուաւ իւր իմաստութիւնը որ բարդ բարութեանց վեհագոյնն է, մնափե որ շարեաց մեծագոյնն աղ ու զի բիութիւնն է։

Իմաստութիւնն է լուսաւոր բան, որ ճշմարիտ ու արդար բաններ՝ ստուտ իմաստուիկ բաններէն զատելով, անոնց պատմաբ և պիտանի ըլլալինն մեզ կը ցուցնէ։ Իմաստութիւնը կը հաստատէ մեր մարդի գատումը և առն մեն կը դնէ մեր ստունակ կամբին։ Այս պայծառ և յատակ իմաստով լուսաւոր միջնորդութեամբ մարդու մէջ գիւ մէկ ՚ի արդարութիւն, խելացնուա ու ըլլարի որ բարդի է պինաց հնազան գիւր օրինաց հնազանգինն է տատարի նութիւն, զար իւր մասնաւոր միւր դժու ընդ վիրանելով, հարդ է ըստը որ և

և մէ կումը անիրառ ու թիւն զններ ու աշխատակից բայ ականառութիւն և մուգ մէկար ըլլայ ու որակնեած և իմաստութիւնը իր գերբնական լաւամբ կը առնանէ որ դա տարկութեան, շու աշխատաթեան և զի զի իութեան կը հետեւին ուղիւութիւնն է և կարս տամարմանաւոր առողջութեանն գայթի և պատուու անապատկութիւնն է լիր մարդ մը իւր կեանքը պատկեն իմաստութեան առաջնորդութիւնն է և առաջնորդութեան առաջնապարհին մէջ լաւ պինիկ կարգուաորեալ է, առն առ առինութիւնն ունոր կը հետեւին ։

Ա. Ա. Վասուած պինիկ համար կը տու առ մեն առաջինութիւնները, որոնք եր ջանկար թեան պատճառ են ու գիտաւ թիւն են ։ պր կը բացականան և կ'արդիւնաւ որին կանոնաւոր խոհրդածաւ թեամբ։ Վագ՝ երբ մէկը կ'սագնէր մեր միուրը լուսուուրել ։ մեր գատումը ու զիւլ և մեր կամբն ու պիտու օրինաց հնապատկից և հարկ կ'ըլլայ գիսութիւն ու առնիկը, և գիտութիւն սպազմը հաւ մար ու ը զիմելու ենք և սրուն ապահուելու ենք, եթէ ոչ գայրոցի և ու առ ցաց ։ Անհականոց ու գայրոց անունը, որ քեզ զգուանքը կը բերէ, իմ սրտիս ու բախութիւնը կը կրկնա պատկի ։ Վասուածիրից եթիրը ու որոնց քեզ համար գերութեան շլթաններ են ։ ինչ եւ ամեն ուսանողը զա, նոնց ուսիր մանեակներ կը համար ենք եւ անմատամ ծափեաց պատկի ներ։ Ա ան զի անոնց մէջ գտնուածն բարդի և զիւմ օրինակները, ստարինութեան ստամուր կ'ընդունիմք և շարերէն իրոցելու միջոց։

Ա. Ա. Վասուած օրինրդ ու գայրոց կը առ Վասուած իմաստութիւնն ու շլթանքը գայրոցը կ'առաջնորդէ մէջ ստամբինութեան ճանապարհագ ։ Ընդ թունազ և երբանկաթեան համեմէ և զայն վայեմ չափեալ առ իսկուան ։ ինչ ձեր

յիշան ու բախտութիւններն ու գումարը ծննդանութիւնները ու սրնց սիրող գրաւելք են . լոկ զեղսութիւնն ներու շատ պատահած վունդներ են եւ կորակեան որոգայթներ : օրնը տպիսութենէն յառաջ գալրվ , մարդուն բարեմանութիւնները մերկաց ցանել կը ճգնին միշտ : Այս կը մեր կացունեն զեթք բարեմանութիւններէ առաջնութիւններէ ։ Ե կը զեկեն քեզ համար պատրաստը առաջնութիւններէ , եթէ զանոնք թողար ինստանտութեան ցապաւինինք :

Այս զբգիսեմ թէ այն գիրուածան մը երգաւած երգին ո՞ւ մասը կամ յատկաթիւնը գովեմ որ բարդութիւն գովաթեան և արժանաւոր ։ Այսցիք անոնքուանութիւններու արդեօք անմոռանութիւններու անկ մը և անզրաւ ու բախտութիւն մը չորթնցնց ձեզ պատին մէջ ալ : Բնշ որ արդիքն իմ պատին մէջ կը զգամ գորոցական երգին աղդեցութենէն սիրուած լուած և գուրոց վազելու և գիրը կարգարա եռանգը կը վարի զգացմանն մէջ ու սամփ գոհ եմ և միանգանցն շնորհացարս , թէ ձեր եռանգուն խօսքերուն մասին : և թէ լուսիկի պայեցնութեան որիմ այսու հետեւ գէպ ՚ի առաջնութիւն գիւ մելքս պատճառ եղաք :

(Ա) Առ ուղ երբ երդուած է :

Բ Ե Ր Ո Յ Ը Կ Ե Ր Ե

ԸՆԴԳՐԻՒԹԻՒՆ ՈՒ ՔԱՌԱՐՈՂԱԿՐ ՊԱՏԱՆԻ

(Հարծանիրութիւն : մէս թիւ 7)

“ Իրաւցնէ առարինի ու քաղաքանիրմ մարդ մին էր Ակրոլիէն , պատասխաննեց գեղին մեծը : Աչ ներքուած միայն կը պատիէր զիշտուած՝ այն առ և արտաքին բարեգործութիւններու , գիտաւուի միանգամայն որ առննէն աւ շնչիք ջերմեւանդն ու կրծնաւերայն կ իր առելի կողմէն իր մերձաւորինն իւա :

որ հայրենասիրաթեան յիշաւունենա ըստ կը լիցունէ , և գէպ ՚ի երկինք կը վերցունէ : Թարմանուաթ կիրքերը կը շեռ ջուցանէ , և մինչ մարդուս սրտին խորց տպգելավ՝ ազնուագոյն խաւառներ կը գործուացնէ : որով մարդուս փառքն ու պատիւը կ'անմօնհացնէ , և բաղադրաժողովը ընկերութիւններու օգուատներ կը մասակարարէ : Վրական սեօի որը տերու մէջ անյազդողդ արիւթիւնն կը անկէ , և իդական սեռաբն սրտերուն մէջ հայրենասիրաթիւն եւ շնորհապարտ գոհութիւն կը բաւարարնէ .”

(Օրինրդ : Դպրոց գնալու օքտավիալը թեեանն վրայ այսափ ինաւելս մեռոյ այ շեմ տարակուասիր ձեր համարուն ու հաւանութիւնն ստանալու և ։

(Անկախնող .— Վրգէն թէ ձեր համազիւ խօսքերէն : թէ դիպուանով մը երգուած երգին աղդեցութենէն սիրուած լուած և գուրոց վազելու և գիրը կարգարա եռանգը կը վարի զգացմանն մէջ ու սամփ գոհ եմ և միանգանցն շնորհացարս , թէ ձեր եռանգուն խօսքերուն մասին : և թէ լուսիկի պայեցնութեան որիմ այսու հետեւ գէպ ՚ի առաջնութիւն գիւ մելքս պատճառ եղաք :

թենիյն կերպով ու կարեկութեամբ և մարդուսիրութեամբ կը վարուեր առ մեծուն հետաւ ինչպիս փշխանին նայն պէտ մնուացեանին հետաւ ոչ հայտուած աին այլ արգեւածը միայն կը նայեր : Մարինները կը սիրեր : անբարաց ցաւուակից կը լիցուր ու շարուց կը կորեկտէր և կը ջանաբ ու զըլեր + խոտ ցաւ նուսով